

քան թէ զատ զատ կեցած ըլլային : Ի՞սպաց աս գիտուածական երևոյթները առաջ կուգան՝ չէ թէ դիմահարութիւն չունենալին, հապա վասն զի շատ անգամ մարմինները իրարու հետ բաղադրուելով՝ քիմիական ձգողութիւննին կաւելնայ, և մասունքը աւելի իրարու կըմօտենանքան թէ զատ զատ կեցած ատեննին, և բնական կերպով ամբողջ քանակն ալ կըպատիկ նայ : Եւ ասոր ներհակ՝ շատ անգամ ալ կըտատահի որ երկու մարմին իրարու հետ խառնուելով՝ քանակութիւննին կաւելնայ . ինչպէս պղինձը արծաթին հետ բաղադրուելով, և այլն : Ի՞սպաց կրնայ ըլլալ երբեմն ալ որ երկու մարմին իրարու ծակտեաց մէջ մոտնելով, կերենայ թէ երկուքը մէկ միջոց բռներ են . նման անոր ինչպէս ջուրը աւազը մոխիրը՝ սպունդի ծակերուն մէջ կըմտնայ, ու քանակը գրեթէ չաւելնար : Ի՞ս է ահա դիմահարութիւն մարմնոց, որ կարծեմ թէ քիչ խօսքով հասկըցուեցաւ :


Վ բասուզակ մէտենայ :

Վ բասուզակ գործին մեծ տակառի՝ ձեռվաման է՝ մէկդին բաց, ու մէկալ կողմէն գլխիվար կախուած ջրի վըրայ, ինչպէս որ կըտեսնես պատկերին մէջ : Տակէն կախուած ծանրոց ունի, որ ասով գործին ջրին մէջ դիւրաւ իջնայ, ու շիտակ կենայ . վրան ապակիէ լուսամուտ² ունի, մէջն ալ նստարաններ : Ի՞ս գործիքովս կրնայ մարդ ջրին տակը իջնալ առանց թըրթուելու . վաղ զի մէջը օդ ըլլալով, ջուր չկրնալ լեցուիլ : Ի՞ս բանիս առջի փորձը եղաւ 1538ին՝ լարոլոս և կայսեր և տասը հազար հոգւոյ դիմաց . որ երկու յոյն՝ ձեռքերնին մէյմէկ ձրագ բռնած՝ ծովուն տակն իջնան, ու քիչ մը ատենէն ետեւ վեր ելան առանց թըրթուելու :

Դործիքը քանի մը գլխաւոր պակ-

սութիւններ ունենալուն, առջի բերան անգործ մնաց . մէկ պակսութիւն է որ մարդ աս գործիքով վար իջնալու ատենը՝ չնչառութեամբ մէջի օդը շուտով կապականի, որով հարկ կըլլար երբեմն երբեմն գործիքը վեր քաշել, ու մէջի օդը փոխել . ասովամէն անգամ վար իջեցընելն ու վեր հանելը շատ աշխատութիւն ու ժամանակ կուզեր . ուստի հալէյ անունով մէկը աս գժուարութեանց դէմը առնելու համար գիւտ մը գտաւ, որ մեծ տակառով մը օդ կիջեցընէ մէկալ գործիքին քովը . աս տակառը վերի դին կաշիէ խողովակ՝ մը ունի, վարի դին ալ ուրիշ ծակ մը . թէպէտ և աս ծակին բերանը բաց է, բայց մէջը ամենեին ջուր լեցուիր, որովհետեւ խողովակին ծայրը տակառին ծակէն շատ վար կախած է : Երբոր տակառը գործիքին կըմօտիկնայ՝ մէջի մարդիկներէն մէկը խողովակը կըբռնէ ու ծայրը գործիքին տակէն ներս կառնէ, որով տակառին մէջը ջուր կըլեցուի, ու մէջի օդը մեծ գործիքին մէջ կերթայ : Ընչառութիւն պականած օդը մաքուր օդէն շատ թեթև ըլլալով, գործիքին մէջ վերերը կըկենայ . ու երբոր վրայի ծորակը՝ բացուինէ, մէջի գէշ օդը գուրս կելլայ . ասանկով օդը կըփոփոխի . ետքը երբոր նոր օդ պէտք ըլլայ, վարէն զանգակով նշան կուտան վերը կեցող պահապաններուն, անոնք ալ վարի տակառը վեր կըբաշեն, և ուրիշ տակառով մը նոր օդ կիջեցընեն վար :

Երկրորդ պակսութիւն աս կըսեպուէր, որ ջրասուզակ գործին որշափ աւելի ջրին խորը իջնայ, գրափ ջրին ծանրութենէն մէջի օդը այնչափ կըձնալուի, որ 32 ոտք վար իջնալուն՝ ջուրը գրեթէ ինչուան ամանին կէսը կըհասնի . 64 ոտք իջնալուն՝ ինչուան իրեքին երկուքը . 96 ոտք իջնալուն՝ ինչուան չորսին իրեքը ջրով կըլեցուի . ասով մէջի մարդկանց



Հնաւութիւնը շատ կըդժուարէր, և հարկ կըլլար շատ խորուկները չիջնալ։ Հալէյ ասոր ալ ձարը գտաւ։ որ գործին վար իթեցընելու ժամանակ պէտք է ատեն ատեն կեցընելու մէջը աւելի օդ լեցընել, որպէս զի օդին խոռութիւնը միշտ միակերպ մնալով, մէջիններուն նեղութիւն չտայ։


Երրորդ, Հալէյ ուրիշ վարպետ գիւտ մըն ալ գտաւ որ գործիքին մէջեղող լուղորդները կարենան նաև անկէ դուրս ելլել ու ծովուն տակը համարձակ քալել։ Այսինքն զանգա-

կի ձեռվ պղտի ամաններ շինեց, որ կաշիէ խողովակովմը հաղորդութիւն ունին մեքենային մէջի օդին հետ։ լուղորդը երբոր ուզէ ծովուն տակը քալել՝ պէտք է աս զանգակը գլուխը անցընէ ինչուան ուսերը կամ կուրծքը, և խողովակին վրայի ծորակը գոյցէ որ զանգակին մէջ օդ ըստնեկ։ չենէ ջրով կըլեցուի, ու ինքը կըխղդուի։

Չորրորդ դժուարութիւնն էր որ լուղորդները ջրին պաղութեանը չեն դիմանար։ Հալէյ գտաւ որ լուղորդ-

Ները պէտք է հաստ հագուստներ ունենան բրդէ, և ջրին մէջ չմտած՝ լաթերը թրջեն՝ անանկ հագնին, որ մարմնոյն տաքութեամբը ջրին պաղութիւնը կոտրի, և դրսի պաղութիւնը շատ զգալի ըռլայ: Ամանապէս ջուրը յորձանք ունենալուն՝ մարդխիստ դժուարաւ ինքզինքը կրնայ բռնել ծովուն տակն ու քալել. անոր համար պէտք է որ լուղորդները ծանրոցներ ունենան մէջքերնէն կախուած, որպէս զի իրենց ծանրութիւն համեմատի ջրին ծանրութիւն հետ:

Ենդղիայի ծովակալին գործին ալ աս մեքենային նման է. միայն թէ լուղորդը ջրին տակը չուանէ սանդուխով մը կիջնայ. մետաղէ գլխարկ մը ունի, որով ամբողջ գլուխը գոյած է. ասոր վրայ յարմարցուցած է երկու խողովակ, որով դրահ օդին հետ կը հաղորդի. աչքերուն տեղը երկու խոշորացոյց ապակիներ կան որ էն պղտիկ բաներն ալ կրնայ տեսնել: Առ որպէս զի լուղորդը լթրջուի, զգեստը՝ ձեռնոցները՝ հողաթափները առածգական խէժով՝ պատած է:



Դարի ատեններս ջրասուզակ գործիքին օգտակարութիւն տեսնելով՝ ալ աւելի կատարելագործեցին: Խնչպէս Ափալտինկ Լէյթ անունով մարդուն ջրասոյզ մեքենան անուանի է իրեն պղտը կութեանը համար. ծանրութիւն 48 լիտր է, ու նաւակ մը կրնայ կաւալվարել. օդը Հալկէյի գործիքին

պէս կրնգունի, և իրեն գլխաւոր կատարելութիւնը աս է որ մեծ ծանրոց մը ունի մէջէն, որն որ լուղորդը ուղածին պէս կրնայ վերցնել իջեցընել. երբոր աս ծանրոցը ջրին տակը կիջնայ, մեքենան իրեն բնական թե-

Թեութեամբը վեր կըքարձրանայ :
Ի՞ս պղտրկութիւնը ուրիշ օգուտ մըն
ալ ունի , որ դիւրութեամբ տեղէ
տեղ կրնայ փոխուիլ :

1788ին Ամինթոն անունով մէկը
թափծու երկըթէ շինեց աս գործին ,
և կաշիէ խողովակով մը մէջի օդը կը-
փոփոխէ :

Ուննիէ գաղղիացին իրեն գործին
տակառի ձեռվ շինելու տեղը քառա-
կուսի շինեց , ու ծանրոցի տեղ թան-
ձըր երկըթով պատեց , որով կարե-
նայ ինքիրեն վար իջնալ . և բաւական
հաստ ըլլալուն՝ կոտրելու ալ վախ
չկայ : Դործիքին վերի երեսին վը-
րայ այլ և այլ լուսամուտներ կան՝
հաստ ոսպնաձեւ ապակիներով գո-
ցուած . վրայի կողմէն հաստատուն
խողովակ մը ունի երկայն ինչուան ջը-
րին երեսը , և հոն պահապաններ կե-
ցած՝ երբեմն երբեմն ձնշիչ մխոցով՝
ան խողովակէն ներս օդ կուտան :

Ի՞սոր մէջի կողմէն կախուած կան
զանազան գործիքներ որ ծովուն տա-
կը պէտք կրնան ըլլալ . ինչպէս են
տապար , ուրագ , աքցան , սղոց , ու-
նելիք , չուան , ձախարակ , կեռ եր-
կաթներ , և այլն :

ՈՒէ որ ծովուն ջուրը յստակ է ,
տակի լսուը բաւական է ութը տասը
ստք հեռուէն յատակի քարերը և ու-
րիշ բաները տեսնելու . իսկ թէ որ
ծովուն ջուրը պղտոր է՝ պէտք է ձրա-
գով լուսաւորել : Ինչուան հիմա էն
գործածական հագուստը Վլինկեր-
թին գտածն է , ինչպէս պատկերքին
մէջ ալ կըտեսնես :

Պրասուզակ գործին կըգործա-
ծուի ընկղմած նաւերուն մէջ մնա-
ցած կամ ծով ընկած բաները հանե-
լու , ծովուն տակէն բուստ ժողվե-
լու , սպունգ կտրելու , շէնքի հիմ-
դնելու , և այլն . և աւելի կըգործա-
ծեն անգղիացիք ու գաղղիացիք :

: Թագավորական :

2 Մէրժուն :

Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՈՒԵՂՈՒ :

ՈՒԵՂՈՒ դրսուանց պղտի միջատ
է , ու յարգը չգիտցողին դիմացը
անարդ բան մը կերևնայ . բայց անիւ-
կայ որչափ բարի բարի օրինակներ
կուտայ մարդուս իր աշխատասիրու-
թեամբը , և միաբան հոգւով հասա-
րակաց բարւոյն ետեւ ըլլալովը . որ-
չափ օգուտ ու շահ կըբերէ աշխարհ-
քիս իր քաղցը մեղրովն ու մոմովը ,
որով տաճարներն ու պալատները կը-
լուսաւորէ : Դայց հոս մեր բուն վախ-
ճանը մեղուի վրայ դովասանք խօսիլ
է , հապա համաւոտ կերպով մը ի-
մացընել թէ ինչպէս պահելու է մե-
ղուն որ աւելի աղէկ շահ ելլէ անկէ .
ուստի նախ՝ մեղուին կեանքը ստորա-
գրենք , ետքը մէկիկ մէկիկ խօսինք
նաև մեղու պահելու հարկաւոր դի-
տելիքներուն վրայ :

Ինաբանները մեղուն զանազան տե-
սակ կըբաժնեն . ասոնց մէջ ընտա-
նի ըսուած մեղուն էն հասարակն
է , բայց ասոր ալ մէկ տեսակը կայ
որ պղտիկ է մարմնով ու բրդոտ , ա-
ւելի աշխատասիր , ու հոգալն ալ ա-
ւելի դիւրին :

ՈՒԵՂՈՒներուն գունդը պար կը-
սուի , իրենց գլխաւորը՝ թագուհի
կամ պարսմայր . աշխատաւորները
չեղոք են , այսինքն ոչ արու ոչ էգ .
քանի մը հարիւր ալ արու կայ մէջեր-
նին : ՈՒագուհին աւելի խոշոր ու մէ-
կաններէն մութ դեղին է , ոտքերն ու
խայթոցը երկայն . աշխատաւորները
իրարմէ աւելի պակաս խոշոր են՝ իրենց
խորշերուն յարմար . գոյներնին մութ
դեղին , պատիճնին երկայն , թաթեր-
նուն ծայրը վրձինի ձեռվ , ետեւի
թաթերն ալ աւելի երկայն , ու ծայրե-
րը դգալի ձեռվ դէպ 'ի ետ գարձած :

Այսու մեղուները թէպէտ թագու-
հին կարծ են , բայց աշխատաւորնե-
րէն աւելի լայն՝ տափակ ու սեկակ .